

ԿԱՐԻՊԱԼՏԻՒՆ ԱՅԺՄՈՒ ՎԻՃԱԿԻ.

Կարիպալտիւն հիմն գիմուռակիցներէն քանի մը հոգի գունդ մը կազմած՝ կամեցան վեհետկոյ սահմաններէն ներս յարձըկիլ ու Աւտրիոյ եւ Խտալիոյ մէջ կրիւր բարնկցրնել. կըսեն թէ սոցա միաքը այն էր առաջ՝ որ Յունաստանի ծովեղերքը ելնեն, եւ Յունաց ու Տաճկաց մէջ կրիւր ձգելով՝ Աւտրիան Խտալիոյ դէմ հանեն, անով Խտալացւոց տէրութիւնն եւս սախոււի պատերազմ բանալու. Երբոր Յոյնք յայտնի ըրին թէ իրենք օսարաց օգնականութիւնը չեն ուղեր, սոքա երկու խումբ բաժնուած՝ որոշեցին որ մտնեն հարաւային թիրոլի երկիրն ու Վենետիկոյ գաւառուք. բայց այն փորձն ալ չյաջողեցաւ. Խտալացւոց տէրութիւնը հրաման

ըրաւ որ այն խորհրդին գործակից եղաղները բունուին բանտ գրուին: Պրէշիա ու Պէրկարոյ քաղաքաց բնակիչներն ոտք ելան որ բանտարկեաբները ազատեն. բայց տէրութիւնը նուաճեց զանոնք: Կըսեն թէ այն գաւակցութեան գլուխը Մածծինին էր, որ Միլան կընակէր ու յետոյ Անդզիա գնաց: Կարիպալտին յայտնապէս մէջ մտաւ, պահանջեց որ բանտարկեալները արձըկուին. բայց նորա պահանջմունքը չկատարուեցաւ. ինքն ալ քիչ ժամանակէն գարձեալ քաշուեցաւ իւր սիրելի Քափրէրա կզզին, եւ անշուշտ յարմար առթի մը կրպասէ՝ Խտալիոյ ազատութիւնը ամբողջացընելու համար:

ԳԱՐԱՏԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ.

Տաճկաստանի մէջ Գարատազի եւ Հերսեկի պատերազմը օրէ օր սասականալու վրայ է: Խուսաց եւ Գաղղիացւոց տէրութիւնները մօտերս բազաքեր են Օսմանցւոց Գարատազի

սահմաններէն ներս ոտք կոխելուն գէմ. բայց Օսմանցիք այն բազոքին հակառակ՝ աւելի ալ շատցուցին այն կողմերն իրենց բանակը:

ԵՐԱՄԱՅՐԻ ԱՇԱԿԵՐՏԱՅ

Խ Ա. Լ Ի Պ Ե Ա. Ն Ո Խ Ս Ո Ւ Մ Ն Ա Բ Ա Ն Ի Ն Ա Զ Գ Ի Ս Հ Ա Յ Ա Յ

Ա. Ա. Ա. Զ. Ա. Բ Կ Ո Ւ Թ Ի Խ Ն.

Ռասումնարանի մը մէջ ձրն է օտար նոզին և մը ազգին: — Խալիպեան Ռասումնարանին մէջ օտար նոզի է թէ ազգային:

Մեր ազգին մէջ կընան գտնուիլ այնպիսի երթաւարդք, որք թէափէտ եւ անուանի եւ բարեկարգ ուսումնարանէ մը ելնեն, եւ ուսմանց հետ զանազան օտար լեզուներ եւս սովորած ինին վեց՝ եօներ տարի, եւս եւ փոքք իշատէ իրենց ազգին հաւատքը, սակայն այն կրթութիւնը ազգային հոգւով չլինի: Մարդս պէտք չէ միայն իւր անձնական օգուտը նայի, այլ եւ ազգին օգուտը միշտ առջեւը պէտք է ունենայ, եւ ազգին խեթառութիւնները մտածելով՝ կարող լինի իւր կողմանէ եւս դարման մատուցանել: Բայց ինչո՞վ կընայ օգուտ ընել ազգին այն Հայը որոյ վերայ ազգասիրութեան նշոյն անգամ չերեւի. ոչ իւր ազգին պատմութիւնը գիտնայ եւ ոչ հաւատքը. ծիծաղի իւր ազգին սովորութեանցը եւ եկեղեցւոյ ծէսերուն վերայ, ամէնայ իւր հայ անունէն, եւ աշխատի՝ եթէ կարելի է՝ բերել սրբել իւր վրայէն հայ անունը: Ի՞նչ մեծ ա-

մօն. մինչդեռ Ասորին չամչնար իւր Ասորի անունէն, Տաճիկը իւր Տաճիկ անունէն, միայն Հայը այս ախտը ունենայ: Խոկ այն ուսումնարանին հոգին կընայ ազգային ըսուիլ, ուր ամենէն աւելի յարգ ունի Հայոց լեզուն, ինչպէս որ պէտք է կոսվեցընէ Հայոց պատմութիւնը եւ հաւատքը, եւ անկից ելած աշակերտները ազգասէլ անձինք լինին:

Մեր Խալիպեան ազգային Ռասումնարանին համար ամենայն իրաւամք կրնամք ասել թէ ըոլորտին ազգային հոգւով է. վասն զի իւր գլխաւոր նպատակն է՝ բաց ի օտար լեզուներէն սովորեցնել Հայոց մանկաւոյն իրենց մայրենի լեզուն, եւ պատրաստել ազգիս համար օգտակար անձինք:

Թէ՛ ուսումնարանիս մեծաւորք, թէ վարժապետք եւ թէ աշակերտք, ամէնքն ալ ազգասիրութեամք վառուած, ամենեւին ականչ չկախելով չարախօսներուն ու նոցա ըրած զրպարտութեանցը, կաշխատին յօգուտ եւ իշառաջադիմութիւն ազգիս. աշակերտաց լած խրատները ըստ մեծի մասին ազգասիրութեան եւ հայրենասիրութեան վերայ են. իրենց ազգին պատմութիւնը լնդար-

*

ծակ կերպով եւ հաւատքին ամէն գլխաւոր մասունքը իրենց դաս կտրուին. մէկ խօսքով՝ իրենց առաջ կրթութիւնը բոլորվն ազգային հոգեւով է:

Նատ փափաքելի է որ ամենայն ուսումնարանց հոգին եւս ազգային լինի. ուսար լեզուները չունենան այնշափ յարգ՝ որչափ Հայոց լեզուն, եւ անկից ելած աշակերտը իրենց ազգային կը թութեամբը ուրիշ Հայ երիտասարդաց օրինակ լինին ազգային բարեպաշտութեան, ազգային պատմութիւն եւ մատենագրութիւն լաւ գիտնալու, ազգային մաքուր լեզուով խօսելու, եւ ազգային գովելի սովորութիւնները բատ կարի անխառն պահելու:

ԱԿԵՏԻՔ ՏԱՐԱԹԵԱՆ, ԽԱՐԱՍՈՒՅԻ
Աշ. Գ Քասարանի.

0.31 ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ.

Փետք է արդեօք աշակերտաց բարգմանուրիսները եւս երախայրեաց կարգին մէջ տպել թէ ոչ:

Արդէն սորա նման էր այն խնդիրը որ տրուած էր մեզ, եւ լուծեցինք, եւ գրեթէ նիշդ կերպով կատարուեցաւ, որ էր թէ արդեօք պէտք է աշակերտաց նեմարանին մէջ կարդացած նառերը տպել թէ ոչ: Այս խնդիրն եւս կարող եմ ատել թէ առաջին խնդրոյն կից է, եւ անոր տըւած ամէն օգուտներն ալ ունի թէ՝ Ռւսումնարանին, թէ ազգին եւ թէ Ռարգմանող աշակերտաց. ուստի եւ այս խնդիրս արժանի կդատիմ անոր նման վճռոյ մը:

Ռւսումնարանի մը յառաջադիմութեանը համար հարկաւ ամէն նպաստաւոր միջոց հարկ է իգորդ դնել. մանաւանդ այս առաջարկութիւնը, որ բաց ի ուսումնարանին յառաջադիմութենէն, ընդհանուր ազգին եւս օգտակար է:

Խնչ օգուտ ունի արդեօք ուսումնարանին, ազգին եւ աշակերտաց՝ նոցա Ռարգմանութիւնները տպագրելու:

ա) Ազգին օգուտը այն կինի որ ախորժանօք եւ զուարձութեամբ կարդալով իւր որդոցը մանկութեան ժամանակ ըրած Ռարգմանութիւնները, իւր խորին տրտմութեանը մէջ անշուշա կմխիթարի, յուսալով թէ այն գրողները ատենով ազգային ուսման բուրաօտանին ծաղկընները ուռոգոյններուն, խնամողներուն, անեցնողներուն եւ բուրաստանին ջրս գին բուսած փուշերը եւ անպիտան խոտերը խրոլ փրցնողներուն կարգէն պիտի լինին:

բ) Ռւսումնարանին անունը ասով բարձրանալուն տարակոյս չկայ, եւ բարեմիտ անձանց ուսումնարանի մէջ տրուած կրթութեանը վրայ ունեցած տարակուսանքին գոնէ մէկ մասը անցընելու պատճառաւ կինի աշակերտաց Ռարգմանութեանց տպագրութիւլը:

գ) Ռարգմանիչ աշակերտաց անձնական օգուտն եւս մեծ է: Նախ աշակերտը գովելի փառասիրութեամբ վառեալ, կշանայ որ իւր աշխատասիրութեամբը օտար լեզուով տպուած բաներուն

գեղեցիկները կթարգմանէ յօդուա ազգին, որով հարկաւ այն լեզուին՝ ուստի կթարգմանէ՝ աւելի գեղեցիկ ոներուն կտեղեկանայ, եւ Ռարգմանութեան աղէկ կվարժի:

Թողորւմք Ռարգմանչին ծնողացը ուրախութիւնը եւ փառք տալը որ իւրեանց որդին այս ուսումնարան յուղարկեր են, երբ իւրեանց որդւոյն Ռարգմանութիւնները տպուած տեսնեն:

Այժմ տեսնեմք թէ արդեօք ի՞նչ տեսակ Ռարգմանութիւնները պէտք է տպել: Տպելն վերջը հարկաւ լաւը՝ արժանին պէտք է տպել. եւ լաւը ո՞րն է, եթէ ոչ այն՝ ուստի ազգը կընայ օգուտ քաղել եւ խրատ առնուլ, եւ կամ այն որ ազգին կլիրաբերի, եւ ոչ թէ երկայն երկայն վէպեր եւ անօգուտ բաներ. շարադրութիւնն եւս պէտք է որ պարզ լինի եւ դիւրիմաց:

Դարձեալ, երախայրեաց մէջ տպուելու Ռարգմանութիւնները խիստ երկայն պիտի չլինին, այլ կարծ, բայց ազդու եւ բացայայտ, որպէս զի ընթերցուները չնանձրանան, եւ մէկու մը Ռարգմանութեան երկայնութեանը համար ուրիշները չմնայ տպագրութենէ, եւ որպէս զի ուրիշ նեմարանական նառերուն արգելք չլինի: Խոկ եթէ շատ լաւ լինի Ռարգմանութիւնը, թէ եւ երկայն, զայն կարելի է երախայրիքին զատ գրքուելի մը մէջ տպել, Ռարգմանչին աշխատութիւնը վարձատութեալ համար:

Ո՞ր ատեն արդեօք աշակերտք Ռարգմանութիւններ պիտի ընեն: — Աշակերտ մը Ռարգմանութեան համար պիտի չզրիէ իւր աւելի հարկաւը գասերուն ժամանակները, այլ ազատ եղած ժամանակը, որպէս զի գասերէն՝ ուսմունքէն զըրկուի եւ ուրիշներէն ետ չմնայ: Ընդհանրապէս լաւ կերեւի որ ինչպէս մինչեւ ցարդ՝ այնպէս եւս ատէլ վերջը, մեծարգոյ ծեսուչը հարցաքնութենէն ետքը ամէն աշակերտի իւր կարողութեանը համեմատ բաներ տայ Ռարգմանութեալու, սկսելով երրորդ դասարանին եւ երկրորդին մեծերէն:

Եւ որովհետեւ զանոնք ամէնը մէկէն տպագրելու անկարելի է երախայրիքին մէջ, նախ հարհաւոր է անոնց մէջէն լաւերն ընտրել. եւ այս ընտրութիւնը իմ կարծեօքս լաւ կինի եթէ մեծարգոյ ծեսուչը յանձն առնու. եւ եթէ այս աշխատութիւնը իրեն ծանրութիւն է, ինքը որաշէ բարձրագոյն դասարաններէն ջրս հոգի, եւ նոցա յանձն Ռարգմանութեանց ընտրութիւնը: Խոկ սրբագրութիւնը կարելի է այն ջրս հոգեւոյն թողուլ, եւ նոցա սրբագրելն վերջը Գերապատի Խորէն Վարդապետը, եւ կամ Գուք, Սրբազն Հայր, բարիհանիք աչքէ անցընել եւ սրբագրել, եւ այնպէս իրյա ընծայել զանոնք յօդուա իմխիթարութիւն ազգիս, իբաջակերութիւն Ռարգմանչաց եւ յուրախութիւն ծնողաց նոցա, եւս եւ յիրաւացի փառս Ռւսումնարանիս:

ՍՏԵՓԱՆՈՍ ՊԱՐՊՈՒՏԱՐԵԱՆ, ՔԵՆՆԵՒՅՑ:
Աշ. Գ Քասարանի.